

օրինակը գաստիարակը պիտի տայ իր
աշկերտներուն, որով տղաք ալ աս ա-
ռաքինութեան վրայ սէր կրկապեն :

Զ.՝ ՚Երեւ անիբառութեանց . վրէժ-
խնդրութեան սգին՝ տեսակ տեսակ
անիբառութեանց ու չարագործու-
թեանց պատճառ կ'ըլլայ. ուստիյայտ-
նի բան է թէ որչափ հարկաւոր բան
է տղոց պղտիկուց սորվեցընել՝ թշնա-
մեաց ներելու սքանչելի առաքինու-
թիւնը : ՚Մ առաքինութիւնս ալ տը-
ղոց սիրտը տպաւորելու համար , երբ-
որ իրենց գէմեղած անիբառութեան
մը կըներեն՝ պէտք է վարձատրել զի-
րենք , ու երբոր վրէժինդրութիւն
կ'ընեն՝ պատժել : ՚Մէն անգամ որ
տղոց մէջ կուր մը ծագի , վարժապե-
տը պիտի հաշտեցընէ զիրենք , և պէտք
է որ նախատողը նախատուողէն թո-
ղութիւն առնէ . վասն զի աս բանս
թշնամւոյն թողութիւն տալու առջի
նշանն է : ՚Կ ատ օգտակար է տղոցյի-
շեցընելը նաև ՚Քրիստոսի ան երկու
պատուիրանները որ կ'ըսէ . ՚Մ յլ ես
,, ասեմ ձեզ . սիրեցէք զթշնամիս ձեր ,
,, օրհնեցէք զանիծիչս ձեր , բարի ա-
,, րարէք ատելեաց ձերոց , և աղօթս
,, արարէք ՚ի վերայ այնոցիկ որ լկենն
,, զձեզ և հալածեն . զի եղիջիք որդիք
,, հօր ձերոյ որյերկինս է . զի զարե-
,, գակն իւր ծագէ ՚ի վերայ չարաց և
,, բարեաց , և ածէ անձրե ՚ի վերայ
,, արդարոց և մեղաւորաց . :

Է . Չափառընելին . այսինքն մեր
կիրքերուն վրայ տիրել, ու երբոր չա-
փէ դուրս ելեն՝ սանձել ու զսպել:
Չափառութեան առաքինութիւնը
տղոց միտքը տպաւորելու համար՝
պէտք է նախ ծնողք և դաստիարակ-
ները բարի օրինակ տան . տղոց առջե-
ամենեին յանկարծական կիրքեր ցու-
ցընեն, և ինչպէս որ ուրիշ առաքի-
նութիւններուն համար ըստինք՝ պատ-
ժել կամ վարձատրել . իսկ երբ որ կիր-
քերնին անցնի՝ զիրենք խրատել, ու աս
ախտին գէշութիւնները ցուցընել,
թէ ինչպէս մարդս բարկութեամբ
դազան մի՛ կր դառնայ : Այց ասքանս

Դիտելու է միշտ . քանի որ տղան կիր-
քի մէջ է՝ ոչ երբէք պատիժ տալու է .
վասն զի տղան բարկութեան մէջ ե-
ղած ատենը չկրնար իր յանցանքը
ձանչնալ ու խոստովանիլ, ոչ իր կրիցը
յաղթել, և ոչ գաստիարակին խրատ-
ներուն աղէկութիւնը ըմբռնել :

Բ. Համեսպունիւն . տղաքը համես-
տութեան մէջ մեծցընելու առաջին
հնարքն է՝ առջևենին ան տեսակ բա-
ներու վրայ չխօսիլ , որ տղոց անհա-
մեստութելը պատճառ կրնան ըլլալ :

Թ . յառաջիալսենեւն . որ է զգու-
շութիւն ընել ուտելու բաներու մէջ .
ասով մարդ թէ հոգեւոր և թէ մար-
մնաւոր խիստ շատ տեսակ ախտերէ
ազատ կը մնայ : Տղոց սորվեցընելու
է որ հարկաւորը ունենալին ետև՝ ա-
նով գոհ ըլլան , ու տեսակ տեսակ կե-
րակուըներ չուզեն , կամ նոյն բանին
խիստ շատ չուտեն :

ՃԱՐՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳՐԻՑՏՑ

U.

Վայտէած պատմութիւն ըսելովկի.
մանանք նաև վաճառականութեան
ու ձարտարութեան գարգազումը :

Հնարք մը , գիւտ մը , նոր ձարտա-
րութիւն մը շատ անդամ տէրութեան
մը բոլոր վիճակը կը փոխէ . տունիկի
մը կամ որդի մը մէկ տեղէն մէկալ
տեղերթալը , ինչպէս է խաղողը , կամ
մետաքսի որդը , և կամ մէկ պարզեր
կրագործական գիւտ մը , բաւական է
ամբողջ ազգի մը վիճակը փոխելու :
Ո՞ենք աս դարերուս գրականու-
թեան , ուսմանց և արհեստներուն
ծաղկիլը պատմելէն առաջ՝ լաւ կ'ը-
լայ որ Հռոմայեցւոց տէրութեան
ժամանակը եղած բոլոր Խւրոպայի վի-
ճակը համառօտ կերպով մը զուր-
գենք :

Վաղաքականութեան ծաղկելուն շատ օգուտ կ'ընէ կիմայի բարեխառնութիւնը, երկրին պտղաքերութիւնը, ու այլեայլ ազգ աց մէկմէկու հետ տեսնուելու գիւրութիւնը . կը տեսնենք որ աս ամէն բաներս Խւրոպայի մէջ աւելի եղած է գրեթէ ՚ի սկզբանէ հետէ՝ քան թէ երկրագունտիս մէկալ մասերուն մէջ :

Վրիստոնէութեան առջի չորս դարերուն մէջ Հունաստան, Պաղցիա, Ապանիա և մանաւանդ Խտալիա լեցուն էին արձաններով ու փառաւոր շինուածքներով: Ի՞այց մէկ կողմանէ ալ ան գեղեցիկ պալատներուն քով որ միայն զեղխութեան նշան են, հոտած ձահիձներն ու ողորմելի խրձիթները յայտնի կը ցուցընեն ան ազգերուն իշխանացը ու մեծերուն հպարտութիւնն ու անձնասիրութիւնը :

Դնաբանութիւնը քիչ առաջ գնացեր էր . իսկ քիմիականութիւնը, ինչպէս նաև վիրաբուժութիւնը ժեղարէն ետքը դուրս ելան: Ո՞իայն բժըշկականութիւնը, ան ալ հիպոկրատէսի օգնութեամբը, աղէկ կատարելագործուած էր, այնչափ որ ան ատենի բասմանց վիճակին չես թողուր:

Բժշկականութեարհեստը կ'ելսոս ու Պաղենոս ալ շատ ծաղկեցուցին. մանաւանդ Պաղենոս Պլինիոսին պէս գրեթէ բոլոր աշխարհք պտըտեցաւ . ան ձանապարհորդուելը մէջ շատ տեղեկութիւներ առաւ, ու իր գրուածքին համար արժանի եղաւ բժշկականութեան մէջ երկրորդ անունը ունենալ: Ի՞անի տեղցը բարձր հումայեցուց խիստ օրէնքները ու ան ատենի աւելորդապաշտութիւնները, ու շատ անդամազննական փորձեր ըրաւ մեռելներու վրայ . որով աս գիտութեառ ծաղկեցընողը ինքն եղաւ:

Պատերազմի արհեստը շատ ծաղկած էր հումայեցուց մէջ. անոր համար խաղաղութեան ատենն ալ թագաւորները՝ հիւսատոսները ու կայսերք իրենց զինուորները շէնք շինելու և ուրիշ աշխատութիւններու կը

զբաղեցընէին, որ իրենց ոյժը չկորսընցընէն :

Չափաթերական գիտութիւնները ծաղկած ըրլարով նաւուղղութիւնը անի չէր գար: Ո՞եծ հաւերը հազիւ 50 մարդ ու 4 կամ 5 ձի կրնային առնել: Ո՞չ տկար նաւերով հումայեցիք ձամբայ կ'ընէին ովկիանոսին մէջ՝ առանց կողմնացուցի, քամիներուն դէմ պատերազմելով, ու շատ անգամ յաջողութեամբ կը դառնային իրենց երկիրը՝ զանազան բերքեր բերելով, ինչպէս որ կը պատմէ Պլինիոս :

Երկրագործութեան արհեստը մեծ պատիւ ունէր հումայ ծաղկած ատենները . երևելի քաղաքացիք ասոր ետեւէն կ'ըլլային, ու շատ մարդիկ երկիր հերկելէն զօրապետութեան հասան: Ի՞այց անդագար պատերազմներու պատճառաւ՝ երկրագործութիւնը չէր կրնար առաջ երթալ, որ գեղեցիկ կիմային օգնութեամբը շատ կրնար ծաղկիլ, ինչպէս կը զուրցէն լիատոն ու լիկերոն:

Երբոր զեղխութիւն մտաւ, երկրագործութիւնն ընկաւ, քաղաքացիք թողուցին դաշտային աշխատութիւնը, ու միայն գերիները անոր ետեւէն կ'ըլլային :

Ո աճառականութիւնն ու ձարտարութիւնը հումայեցուց հասարակապետութեան ատենը գրեթէ անձանօթ էին . բայց երբոր զեղխութիւնը տիրեց, ան ատեն շատ մեծ յառաջադիմութիւն ունեցան . և սակայն ան քաղաքացիները որ ասոնց ետեւէն կ'ըլլային՝ անարժան կը սեպուէին մեծամեծ ցեղերու հետ խնամութիւնն ընելու :

Հումայեցուց քաղաքականութիւնը աս էր որ կը զգուշանային բարբարոսներուն հետ հաղորդակցութիւնն ունենալէն, վախնալով որ ըրլայ թէ անոնց ալ սորվեցընեն պատերազմի արհեստը, ու անով իրենք թշնամեաց այնչափ երկիւղալի ըրլան: Շատերը կարծեն թէ այլեայլ ազգաց իրարուհետ ունեցած հաղորդակցութիւնն

կարելը մէկ հատիկ պատճառ է հարստութեան . բայց աս ծուռ կարծիքը մեծ պատճառ է քաղաքականութեան չժաղկելուն : Հռոմայեցիք որ աշխարհիս տիրած էին , հարկի տեղ կը ժողվէին նուածած ազգերէն անոնց հարստութիւնը , ու իրենք անփոյթ կ'ըլլային վածառականութեն ու ձարտարութեն ան հարստութիւնները ստանալու :

Երբոր ասիական զեղխութիւնն ու թուլամորթութիւն մտաւ նաև Հռոմայ մէջ , երկրագործութիւնն ու նաւուղղութիւնը կամաց կամաց վար ընկան . մեքենական արհետուները սկսան գիտութեանց կարգը անցնիլ , և անոնց վրայ եղած նոր գիւտերը երթալով կատարելագործուեցան : Բայց Հռոմայեցւոց գիտութիւնը ան աստիճան ընդարձակած ըրլալով , աւելորդ բաներու ետևել ըրլալը ձարտարութեան հետ աւելցաւ : Պատ հետաքրքրական բան է լսելը ան բանիս համար անոնց պատմիչներուն գրածները :

Հռոմայեցւոց հասարակապետութեան ատենի պատմիչները կ'ըսեն թէ իրենք ոչ ապակի ունէին , ոչ ծխնելսզգ , ոչ թուղթ , ոչ թղթատուն¹ , ոչ կառք , ոչ պանդոկ , ոչ հացագործ , ոչ ժամագործ . ոչ գուրպայ կը հագնէին , ոչ լաթէ հագուստ և ոչ շապիկ . չորցած տերեներու վրայ կը պառկէին . սեղանի ամաններն ու սպասները հողէ ու փայտէ էին . կաթնեղէնով կ'ապրէին , ու կաթով շինածխաւծի պէս բան մը կ'ուտէին հացի տեղ . հածարէ հացը երկար ատեն փափկութիւն ու զեղիսութիւն մը կը համարուէր : Օօրապետներն ու գատաւորներուն զլխաւորները իրենց ձեռքովը երկիր կը մշակէին . կերակուրը իրենց ծառաներուն հետ մէկտեղ կ'ուտէին , ու կերակուրները իրենք կը պատրաստէին : Տները Պաղպիացոց յարձակմունքէն առաջ մէյմէկ խրձիթ էին՝ վրան խողանով²

1 Փօնիւս :

2 Գամբը , սաման :

ծածկած . քանի որ կրակ կ'իյնար՝ նոր աները աւելի գեղեցիկ կը շինէին . ասանկով քանի գնաց՝ Հռոմայ մեծագործութիւնը աւելցաւ :

Իսկ կայսերութեան ատենի պատմիներն ալ ասանկ կ'ըսեն . վղոսկրէ անկողիններ ունէին Հռոմայեցիք՝ արծըթէ քանդակներով , վերմակը ծիրանիէ , անկողինը թռչնոց փետուրներէ : Հարուստ մարդիկ արծըթէ ու սոկիէ ամաններ կը գործածէին սեղանի վրայ . ու շատ անգամ կը գըտնուեին իրենց սեղանին վրայ վայրի կենդանիներ , կուռնկներ , սիրամարդներ , զանազան ծովերէ ժողված սոտրէներ , ձկներ . ասանկ փառաւոր սեղանի մը երթեմն 50,000 դրամակին կ'երթար : Ականջնին կը զարդարէին մարդրիտներով ու պատուական քարերով , վզերնին ու մազերնին ազնիւ ու բարակ լաթերով :

Կանայք երեսնին կը ներկէին : Երբոր մետաքսը՝ որ ինչուան ան ատեն այնչափ ծանօթ չէր , Հնդկաստանէն սկսաւ գալ , Ակիւթացւոց երկրէն մուշտակ կը բերէին , Ալալթիկ ծովուն քովերէն ալ սաթ¹ : Այծերու ու ձագարներու մորթերուն վրայ ոսկի թեւերով զարդեր կը բանէին : Երենց կահարասիներուն ձեւը Յունաստանէն կ'առնէին , ու փղոսկրէ քանդակներով կը զարդարէին : Ակազը ապակի կը գարձնէին , ու անկէ պատուհաններու գեղեցիկ ապակիներ կը շինէին : Փղոսկրը ու մարմարիոնը միւսինն սկարքներով կը բանէին : Երբոր հանքերը սկսան բանեցընել , սկսան ինչուան արծըթէ ոսկիէ արձաններ ալ շինել : Ամէն տեսակ հարուստ ու փառաւոր բաներ որ արհետով կրնան ըլլալ՝ ժողվուած էին մեծամեծաց պաւտաներուն ու ջերմուկներուն մէջ , որ Հռոմքաղաքին ամենէն աւելի գեղեցիկ զարդերն էին² : Բարբարոս ազգե-

1 Քէհրէտար :

2 Աս չորս գարերուն մէջ եղած Հռոմայեցւոց վիճակը՝ որ համառօտ կերպով ստորագրեցնելք , հապուած է իրենց պատմիչներէն , որ են Վաղե-

ըուն ստեղ յարձակմունքները աս ա-
րիս Մաքսիմոս, Սալուստիոս, Մարտիալէս,
Դիոնէսիոս ազիկառնացի, Յոբնազ, Ովբատիոս,
Կիկերոն, Սենեկա, Պլինիոս ու Սուետոնիոս :

մէն բաներուս յառաջադիմութեանը
արգելք եղան, ու բոլոր Խւրոպա տը-
գիտութեան մէջ ընկաւ :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



ՀԱՅՈՒԹ ԸՆԼ :

ՀԱՅՏԵՐ ԾԱԼԻՆ անունը ոչ միայն
արեելք ու Հնդկաստան հուշակուած
է, հապա նաև բոլոր Խւրոպա : Ծատ

անգամ Խնդղիացւոց հետ զարնուե-
լովը մեծ անուն հանեց, ու յայտնի
ցցուց որ կրնան Հնդկաստանցիք ալ